

# ԴՐԱՆՍԻՆՈՒԱՆՈՅ ԵՂԻՍԱՐԵԹՈՒՊՈՒՆԻ ՅԱՅԱԲԱՂԻՆ

## ՕՐԷՆՍԴԻՐ ԻՇԻԱՆՈՒԹԻՒՆԸ

(Տես յ'էջ 172. շարումակութիւն և վերջ):

**Ս** ԵՍ օրէնքը սահմանուեցաւ, ինչպէս ըսի, 1750 Յունիս 16 ին. Բայց որովհետեւ կ'երեսայ թէ կամ բացայայտ չէր օրէնքը, կամ օրինաց պահպանութիւնը դժուարութիւններով ընկերացած էր, և կամ դրուած տիրէզդօրը չէր կրնար անձամբ դորձադրութիւնն ընել, անոր համար նոյն տարւոյ վերջը — Դեկտ. 28 ին — նոյն օրէնսդրութիւնը նորէն հաստատուեցաւ, մասնատրուեցաւ ու խտացուեցաւ յաջորդ կերպով աւոր օրէնքներով և կարգադրութիւններով.

« † Ոչորմութեամբն Աստուծոյ եղև հասդատութիւնըս այս ի մէջ էլիզաբէզ քաղաքիս Քանդի խնդրելով Պատուելի դըլնանըն զԳերարքեպի Տեառն Տեառն Տեառն Մինաս խնկանոսեանց Աստուածաբանութեան վարդապետ և Առաքելական Միոնար, գանձնիդուս գերազանցեալ գաբիդուլումին և առաքելական բրօզօնօդարիուս և արքիտիագօնուս Հայոց ազգին, նայ և արժանաւոր բլէպանուսն քաղաքիս որ և իւր յարգելութիւնն ներկայ դովի այս հասդատութեանն որն օր անձրն առաւ և կամատրուեցաւ որ հասդատվին այս ալ վար գրած բունգդններն ըստ կամաց Պատուելի Աղաչանուն և Պատուելի քաղաքացոց այսինքն վասն հազարստէղէնուն որ արդիւվին վասն շատ պատճառաց որն որ հօս միայն կարճարօտարար զգամն կու յայսնինք :

1 \* Առային պատճառն այս է, որ որովհետև մենք ալ կու կամինք, որ օր ըստ օրէ կու յանանք, թէ հասդատ քաղաք բրնինք և կարաւարինք ինչպէս տան տրղաք որպէս որ Աստուծոյ ողորմութեամբն ունինք ալ զինքն բրէվէլէկիումով զարգարած, նա կի ութվի թէ օզկայ հնարով չիպի կարենանք կարաւարելու քանձ օր նայինք օր էգօյսմիայ հասդատինք մեր քովը քաղքին մէջ :

2<sup>o</sup> կու կամինք բարնայու մեր փոքրը քաղքին մէջէն զհրպարդու-  
թիւնը զփառամուրթիւնը և զաղքըտութեանն պատճարներ,  
այսինքն զանկարք հագըտեղէնը, մանաւանդ վասն այս պատ-  
ճառնի ալ, զէրայ հիմիկեն ժամանակս այնքա՛ր բարձրացիլէ  
հպարտութիւնը, որ չինք կարենայ ընտրելու թէ որնէ ալ քատ կամ  
որնէ տօլվադոր . որովհէտեւ որ աղքըտին և խօժին հագուսդն մէկ  
կերպիւ է:

3 Թէպէտ ասոր արաջ հասդատիլին մեր Պատուելի Աղաչա-  
ներն և գրիլին կարք թէ ընտոր հագնի աղքատըն և կամ տօլվա-  
դորն, բայց մեր ազգն անհընազանդ գտվելով, ավերիլին զհասդա-  
տութիւնն որ հիմի կու հագնին մէկ ընտոր մէկայն, վասն այսո-  
րիկ ութվեցաւ Պատուելի Աղաչանուն որ հիմիկեն հասդատու-  
թիւնն ըլլայ այս կերպիւս, որպէս հոս ալ վար կու գտվի գրած:

4<sup>o</sup> Որով հետեւ որ կու տեսնուն Պատուելի Աղաչաններն թէ  
կարք դնէին Աղաչանուն և քաղաքացոց մէջ շատ պղղտորութիւն  
պի լինէր ի կողմանէ անհընազանդութեան, նայ կամեցաւ զտիչբու-  
դաձիւն: 1 վերցնէլու և հասդատեց որ այլ ալ վար գրած բունգ-  
գէրուն ունէնայ հնազանդէլու թէ Աղաչայ Պիրօվըն և իրեն հրա-  
մանոցն Աղաչաները և թէ օզկայ բրիվադ քաղաքացի . մագար  
նէմիլ ըլլար 2, և Պատուելի քաղքին տերէքձիային 3 տակը  
գտվէր նայ ունենայ հնազանդէլու, զէրայ թէ որ մէկնիորն ընդի-  
մութիւն անէր նայ պի ճուրումնի այն ճուրումովըն որն որ հոս  
ալ վար կայ հասդատած:

5<sup>o</sup> Ասոր համար ալ կուզինք որ այս բարի բանը հասդատվի,  
զէրայ չափէ դուս հպարտ հագըտեղէն գտվելով մեր քաղքին մէջ  
և զայս տեսնելով էրկըրին պարոնտանքըն մեծ ուրայ 4 կու  
բէրինք մեր վրայ զորն դասմն անկըճնէրօզն լսիլին և կու լսին  
հիմիալ, թէ հայերն անսէպ խոճայ մարդիգի: 5, որ այսպիսի  
հագըտեղեն ունին. որն որ մենք ալ կու տեսնունք, որ այս  
հագըտաներն մէզի գօրայ չին. վասն այսորիկ ութվեցաւ Պատուելի  
Աղաչանուն մէկ խորհուրդով և մէկ վօգումով որ այս աւելի  
հագըտեղէնը պարսի մեր փոքրը Քաղաքին մէջէն որ մեր Քաղա-  
քացիքըն ոչ հոս քաղքին մէջ, ոչ երկրին մէջ և ոչ օզկայ երկիր  
այս այլ վար գրած կամ արգիլած հագըտեղէնը հագնի զէրայ

- 1. Disputatio. վէճ, բանակութիւն.
- 2. Թէ և ըլլայ աշխուսական.
- 3. Directio.
- 4. Այնք. խայտառակութիւն.

Թէ որ հրամանի դէմ մէկնիրոն հագնէր նայ այլվի այլ գրած վին-  
գուլու մօմն <sup>1</sup> պի պատժվի :

Բայց վասն հագըրդեղէնուն, որն որ կու գըտվի Պատուելի  
քաղքին մէջ Թէ էրիկ մարդիգաց ու Թէ կանաց և Թէ կըտըրըվո-  
րաց և կամ աղչկանց ունէնան ամէն մէկըն այս ալ վար գրած  
բունգըերուն գորայ հնագանդէլու և անելու :

1<sup>ա</sup> Ամենեւին սակօվ մադէրիայէ այսինքն զարպայէ հագուտտ չի  
գտվի մեր քաղաքացոցն վերայ, ոչ մէր քաղքին մէջ. ոչ այս  
երկրին մէջ և ոչ օղկայ երկիր չի գըտվի ոչ մէնդէյ <sup>2</sup> ոչ սուգնայ <sup>3</sup>  
ոչ շուրց <sup>4</sup> ոչ գերգ <sup>5</sup> Թէ հայնակ և ոչ մաճըրնակ և ոչ կըգալ <sup>6</sup> :

2<sup>ա</sup> Ամենեւին մէկ հագըրդէղէնուն վերայ արծըթէ սագու զարդա-  
րանքներ չի գըտվի, ոչ գիւղիւշ <sup>7</sup> ոչ չիբգայ <sup>8</sup> ոչ բօսդիշան <sup>9</sup>, ոչ  
բասամանդ <sup>10</sup> ոչ Ֆրանձըլ <sup>10</sup>. և կամ հի ինչ աննուն ունէնար այն  
ոսգու կամ արծըթէ զարդարանքըն ոչ մէնդէյնու ոչ սուգնանու ոչ  
շուրցէրու ոչ գերդերու Թէ հայնակ ու Թէ մաճըրնակ և ոչ կըճգալ-  
նու <sup>11</sup> վերայ մէկ միայն ոսգու կամ արծըթէ շինօրն և սըրգը-  
լապէն <sup>12</sup> գուս. որ ըլլայ շինօրն սրպէս հիմի կու հագնին կամ կու  
գտվի և ոչ օղկայ նոր բան որ ալ լան ըլլար և սըգըլամն <sup>13</sup> պիլայ  
շինօրէ առանց վիզիզ գիւղիւշ <sup>14</sup> պիզտի բիզով <sup>15</sup> մըն և չափաւոր

1. Պատիժ, տուգանք :

2. Մէնդէյ = կրկնոց. հուշք. mente :

3. Հուճգարերէն է sroknya, կը նշանակէ կանանց շըշաղգետը, կանացի վտաւակ  
(միս) :

4. Soburz- գերմ. բառ է. գողնոց՝ առիգած կը նշանակէ :

5. Տեսակ մը նեղ կրկնոց է, զոր հիմակ աւելի վալաքք կը գործածեն :

6. Անտարակոյս կըծակալն է :

7. Հուճգարերէն բառ է. Kötés. կը նշանակէ կապ, հանգոյց :

8. Հուճք. Csipke. ժանեկ :

9. Ճիշտ նշանակութիւնն չեմ կրնար ըսել :

10. Արծաթէ կամ սոկիէ հիստուած ժապաւէն :

10. Գերմ. Franze բառն է. կը նշանակէ ծոպք, վերջաւորք :

11. Կըճգալը, կըծակալն է :

12. Սըրգըլապ = szarka-láb հուճգարերէն բառերուն բազադուութիւնն է, կը  
նշանակէ որիի սաք : Այս ինքն ծիրն (խայթան) այնպիսի կերպով կամ ձեռով մը կը  
կարուէ զգետսի վրայ, որ ազատի ոտքին քանկերուն նման ձե մը կ'առնու :

13. Սըգըլամն, սըրգըլապին հետ հաւասար է :

14. Vitér-kötés — քաղց (այսինքն զինուորաց) հանգոյց. տեսակ մը հանգոյց է,  
զոր մինչև ցայսօր կը գործածեն Հուճգարացիք իրենց ազգային զգեստուց վրայ :

15. Բիգ = բիշ, սակաւ :

ույգօվըն <sup>1</sup> և այս ալ միայն կընտոցն հագըստնուն վերայ . բայց էրիկ մարդիգացըն արսօլուդէ չի պիլայ ըլլօպօտ դընէլու , տարէ չէփէյնեըին դիտացվի օր ազատին :

3<sup>o</sup> Օսգօվ արծըթօվ լայէիններն թէ փեսութեան , թէ վրի որ կու գտվին նայ արգիլված պիլան որ ամենեւին ըլլօպօտ չիլայ քայցընելու <sup>2</sup> կամ հագնէլու , նմանապէս օպրուզներն <sup>3</sup> , բարձեըեպըներն , սազներըն որն որ ոսգօվ կամ արծըթօվ դարդարած կու գտվին նայ արգիլված պիլան :

4<sup>o</sup> Օսգօվ կամ արծըթօվ չուխերն <sup>4</sup> . ապրշմէ շղրինֆներըն <sup>5</sup> թէ տղայ կընտոց և թէ աղջիկնու և կամ հի որ մէկին արգիլված պիլայ :

5<sup>o</sup> Նըմանապէս ոչ էրիկ մարդիգաց ոչ կնտոց հագատի վրայ ոսգու կամ արծըթէ գրէրին <sup>6</sup> չի գտվի և չէ միայն արծըթէ կամ ոսգու հապայ ոչ ապրշէ չի գտվի զէրայ արգիլված է . նաև արծըթէ կամ ոսգու ապրրշէ վօրաշ <sup>7</sup> ալ չի գտվի :

6<sup>o</sup> Միըմայէ , կիլապտոնն <sup>8</sup> կոճակ հագըգէդէնուն վերայ չի գրվի և ոչ կօզգի վերայ արծըթէ կամ ոսգու շիւօր , ոչ էրիկ մարդիգաց և ոչ կնտոց :

7<sup>o</sup> Վասն շապկեղէնուն եղև հասդատութիւն որ օվօր ունի հատիր նայ հագնի գիրենք մինչև օր պատրին . բայց հիմիկուց ինտան արգիլվածին որ զպրճարներն կիլապտոնօվ չի անին , զփխպարըն և զըռմնիշօրներն կընան կիլապտոնօվ անէլու :

8<sup>o</sup> Վասն Բօղընուն եղև հասդատութիւն որ ովոր ունի նայ վայլեցնու դիմըըն . բայց հիմիկուց ինտան ըլլօպօտ չիլայ անէլու ոչ զարպայէ ոչ խատիֆէ ոչ ատամագքէ ոչ գրօգէդէ և ոչ կազու . նմանապէս փեսութեան շապիքն ալ չիլայ կիլապտոնօվ կամ սիրմայօվ նաշխած <sup>9</sup> , զէրայ թէ որ իմացուէր որ մէկնիորն հրամանի դէմ վերոյ գրեալ մարդէրիանուն Բօղրան կու անէ նայ պի զուրումիի :

9<sup>o</sup> Հասդատեցաւ որ ասորվանէն ինդան այլ չատ ըսգօլին վերայ

1. Rojt. մաճաւերէն է . Ծոպ , վերջաւոր կը նշանակէ :
2. Քայցընել — այսինքն գործածել :
3. Abrasz հունգարերէն բառ է , կը նշանակէ , սեղանի ծածկոց , սփռոց :
4. Sobuk, գերմաներէն բառ է , կը նշանակէ հոգածափ :
5. Strümpfe. գերմաներէն է . զանկապան , գուլպայ կը նշանակէ :
6. Մոպ , վերջաւորք . գաղղ , serpine :
7. Հունգարերէն varras բառն է , կը նշանակէ կար , կարուածք :
8. Մետաքսով կարուած , կար , հիււք :
9. Բանուած : կարուած :

ճէհէզ չի ցըցնվի, <sup>1</sup> նմանապէս ալ սեղան խրկրվի <sup>2</sup> ոչ փեսան հարսին և ոչ հարսըն փեսին. և աս ալ որ փեսան ինքըն իրեն հագնըվի ու չէ կտրըճներն հագցընուն :

Այս է Պատուելի քաղքին կամքըն, զորն գրեց ինը բունգդի տակ, որ բունգդներն կամենալով որ հասդատ մընայ Աստուծոյ ողորմութեամբն և Տիրամօր կուսին բարեխօսութեամբն յոյս ունիմք որ հասդատ մընայ :

Բայց թէ որ գտվէր մէկնիոր ամպուր դլխօվ աղայան կամ քաղաքացին, մանաւանդ այս աղայանուն մէջէն որն որ այս հասդատութեանն մէջ ներկայ գտվիլէ, որ կամենար զայս հասդատած բունգդերըն ոտից տակ առնէլու և ընդիմութեամբն անհընազանգութեամբ զայս հասդատածներըն աւըրէլու, զայնպիսին կուանձնէ հասդատութիւնն Քրիստոսի ահեղ ատենին, որ ունէնայ ճուեապն տալու, զոր էն ինքն Քրիստոս զամէնէքեանըս հերի անէ այս հոգեւոր պատժոյն : Մայ թէ որ այս ահեղ ատենէն չիվախնար ու ամէնը իրեն քարացեալ սրտի էտեանց քալէր և ըզհասարակութեան զենը կամենար, նայ այնպիսին պի ունենայ պատիժ մարմնաւորապէս որ պիտայ ճուրում : 24. ոսգի. այս ինքն, քըսանըչորս, որ այս ճուրումս պի արվի չորս փայ. մէկն եկեղեցոյ, մէկն պատուելի գըրնաճին, մէկըն պատուելի սարսդին սնտկին և մէկն հօս ալ վար գրած տէրէքդօրնուն, որն որ այս բանիս վերայ կու հասդատէ պատուելի քաղաքն տէրէքդօր այս բանիս զՊատուելի Ա. Օվանէան Ոսգէրիչենց և զԱղայայ Անկասնտն վըդանի իսիգուցեանց և զԱղայայ Թորոսն Ունանեանց, զԱղայայ Խնկանտը Ամիրայի Խնկանտեանց. և տվաւ ձէրվըներն զվերոյ գրեալ ֆագուդաչն <sup>3</sup> որ ըզվօվ իմանային թէ ընդէմ այս հասդատութեան նայ պի դատի վերոյ գրեալ վինգուլումին գօրայ :

Գիտելի է և այս որ տեսնելով Պատուելի աղայաներն որ այսպէս անդումանն <sup>4</sup> և մանաւանդ տօներուն գիմաց չի պի կարենան ու չի պի ունենան և ոչ ունին ժամանակ Պատուելի քաղաքացիքըն զիրենց հագըրգեղէնը թէ էրիկ մարդիգաց, թէ կնոց, կտըլորաց և

1. Ճէհէզ բառին նշանակութիւնը յայտնի է : Իմաստը կամ նշանակութիւնը, կարծեմ այն է, որ չըլայ թէ օրիորդին սեղանին վրայ գրուած այս հանդերձանքն ըլլայ միայն պատճառ, որ երեսասարգը զինք կնութեան առնու :

2. Այսինքն, կերակրեղէն խրկուի :

3. Իշխանութիւն :

4. Յանկարծակի :

աղջկանց այս հասդատած ըէկուլային՝ գօրայ տիրիկովադ անէլու <sup>8</sup> և հատրէլու <sup>9</sup>, նայ ութվեցաւ Պատուելի աղայանունն որ տան տիւածիայ <sup>10</sup> հասարակութեանն դէր այս գալ ֆարշանգիս <sup>11</sup> ալ. այսինքն մինչև ի գալ մոխրոցին, որն որ ունենան ժամանակ ամէն մէկը զիրեն հագըսդեղէնը ըստ հրամանի Պատուելի քաղքին հատրէլու և այսպէս դէր այս ֆարշանգիս պի կարենայ ամէն մէկն զիրեն ունեցած հագըսդեղէնը այս կերպիւրն, որն որ ունի զինքն վայլեցնու. բայց լրմընալով վերոյ գրեալ տիւածիային դէրմինը <sup>12</sup>, պարտական պիլայ ամէն մէկ կազտան <sup>13</sup> Վօլ իրեն տանը մէջ տէրէքդօր զարնալու և ամէն սոյ հագըսդեղէնու վրայէ զօսգին, տրծաթըն որ օր այլ վերի բունգդօներուն մէջ կու գտվի արգիլած, ինմէտիադէյ քակէլու, կուգէ էրիկ մարգու. հագուատ եղաւ կուգէ կնիկ մարգու, որ ամենևին ոչ մէկ ցեղմն հագըսդի վերայ չի գըտվի, ոչ նորի ոչ հինի վերայ, և այս վասն այսորիկ որ ունենալով զինքն, չիլայ պատճառ ավերման վերոյ գրեալ հասդատութեանը, տարը թէ որ մէկնիորն չի հնազանդէր և չունենար տարտ այս ֆարշանգիս մէջ զիրեն հագըսդեղէնը հրամանին գօրայ տիրիկովադ անէլու և պի պէտք ըլլայ որ գալ մոխրոցին օրն էրթար ժամարծըթէ սոգու գարդարանքով. կուգէյ նայ քան ինչ հին էղաւ, նայ գիտենայ այնպիսին որ տված է Պատուելի Աղայա տիրէգգօրնունն ձեռն Պատուելի գընածէն ֆագուլդալ որ դնին զքաղքի ծառայքըն որ տեսնուն թէ մէկն հրամանի դէմ գտվի հագնված նայ ինմէ տիադէ վան հագուսդըն այնպիսի անհընազանդօղին վրայէն վար պի քայլն. և չիպիօգդի ամթօլըն, հապա դէր պի ճուրումվի վերոյ գրեալ հասդատած ճուրումօվն. և չէ թէ միայն մէկ անգամն հագնէր և զճուրումն տար նայ ըսպօլտտ պիլայ հագնէլու, հապա քանի անգամ որ անհընազանդ ըլլայ այս հասդատութեանն նայ անխըտար անգամ պի ճուրումվի. վասն այսորիկ իմաց կանին Պատուելի աղայաներն Պատուելի քաղաքացոցն որ ոչ մէկն ալ չի կարէնայ ասէլու թէ չի գիտացիլ և անօվ էքզուգովադ ըլլայ. որ բանն վասն

1. Կանոն:
2. Ուղղել:
3. Պատրաստել:
4. Տարածումն, ընդարձակել. երկարել:
5. Գերմաներէն Fasching. հունգ. Farsang, բարեկենդան կը նշանակէ:
6. Որոշուած անոն, ժամանակ:
7. Տանուակեր. մաշարերէն բառ է:

այլ մեծի հասդատութեան ըստորագրեցաւ նայ գերյարգելի հայրն մեր Տէր Մինասն ինկանոսեանց և ապայ Պատուելի Աղայայ Պիրոֆն իրեն հրամանոցը Աղայանէրովն, նմանապէս Պատուելի Աղայայ Սարսուգան իրեն հրամանոցըն աղայանէրօֆն, Պատուելի քաղքին մեծհօֆն ամրացուցանելով որ մընայ միշտ անխախտ :

Գրեցաւ Ամի տեառն 1751 :

Դեկտեմբերի 28 : Էլիզարէդ քաղաքըն

Հայոց երկրին Դրանդիլլանեայ » :

Թէ ինչպէս կատարեց պայտօնը վարչութիւնն՝ ու ինչ խտուրթեամբ վարուեցաւ անոնց հետ, որոնք հրամանին դէմ ընելով իրենց չափէն վեր կամ արգելուած զգեստիւր հագան ու զարդարանքներ գործածեցին, կը ցուցընեն այն պատիժները, զոր ի յիշատակ ապագայ ժամանակաց, Ամիրայ աղա Դանիէլեան, քաղքին գիւանին մատուցած է : Թէպէտ պէտք ենք խոստովանիլ ի պարծանս վարչութեան՝ որ այն դատնութեամբ ու խտուրթեամբ որով օրէնքը գրուած ու դրուած է, ոչ զոք կը գտնենք պատժուած : Ամենէն մեծ պատիժը եղած է մինչև վեց ֆիօրին . և ասիկայ է խտագոյն տուգանքը :

Ահա պատիժ կրողներուն անուններն ու տուգանաց քանակութիւնը :

1<sup>ա</sup>. Իլախին Լուսիկին որդին վարդանը հագիլէ պէրնըվազ <sup>3</sup> կիլապտօնէ կայդընօվ և չէ նուայ կայնի : <sup>3</sup> սէպէն ճուրումվեցաւ, հարպա գրկըտուիդ կու անէր <sup>3</sup> թէ չէ քալուցիլ : Գտան Պ . Տէրէգօրններն որ տայ ճուրում 6.—

2<sup>ա</sup>. Աղ . Լուսիկին պիքան <sup>3</sup> Թորոսեան գրնաց ժամ շուրջօֆն որ շուրճին վրայ գըտվիլէ արծըթէ շիպգայ . գտան որ տայ ճուրում 6.—

3<sup>ա</sup>. Աղ . Մարտիրոսին Բագրուպանին դուստրը մանճէղնուն վերայ գըտվեցաւ խարը <sup>3</sup> կիլապտոնօվ շիպգայ 3.—

4<sup>ա</sup>. Աղ . Դօտէրին վարդիկեան դուստրը բօսամանդով ֆիճուլիդ էղիլէ <sup>6</sup> . տվաւ ճուրում 3.—

1. Սընոց . վարտիք :
2. Այնպէս գրուած է, չեմ կընար հանել Թէ ինչ է :
3. Դըզըտուիդ անէլ, կը նշանակէ ուրանալ . հունգարերէն է tagadni :
4. Պիքա = խաթուն, տիկին :
5. Այսինքն խառն :
6. Ֆիճուիդ ըլլալ, ինք զինք ցուցընել, պարծենալ, պանծալ, հպարտանալ :

- 5<sup>ա</sup>։ Սարգիսին թորոսեան ընկերն մանճեղնուն վրայ կիլապտոնով խարը գուդիչ քալուցիլէ, տվաւ ճուրում 5.—
- 6<sup>ա</sup>։ Մէլդտէսու Գիրգորին ընկերն ու քուրն կիլապա տոնով նաշխաց ձէրնոց քալուցիլին. տվաւ ճուրում 4.76
- 7<sup>ա</sup>։ Սարգիսին ընկերն Տիգոյ վասն ձերնոցնունը սէպն տվաւ ճուրում 2.38
- 8<sup>ա</sup>։ Մարտիրոսին Սընգովիչին ընկերն նմանապէս վասն ձէրնոցնունը տվաւ ճուրում 2.38
- 9<sup>ա</sup>։ Ա. Դոսէրին վարդիկին ընկերն նմանապէս ձերնոցնունը տվաւ ճուրում 2.38
- 10<sup>ա</sup>։ Ա. վարդան եօլպէյի ընկերն նմանապէս ձերնոցնունը տվաւ ճուրում 2.38
- 11<sup>ա</sup>։ Գընտովին Հարսն նմանապէս վասն ձէրնոցնունը սէպն տվաւ ճուրում 2.38
- 12<sup>ա</sup>։ վարդերես Մինասի ընկերն վասն ձէրնոցնուն սէպն տվաւ ճուրում 2.38
- 13<sup>ա</sup>։ Ա. Խաչգոյին Սեմբեդրեան դուստրը վասն ձէրնոցնուն սէպն տվաւ ճուրում 2.38
- 14<sup>ա</sup>։ Ա. Նիկոյին Ճիրախի ընկերն տվան նօրէն նաշխել փեսուլթեան շապիք կիլապտոնով տվաւ ճուրում 2.38
- 16<sup>ա</sup>։ Ա. Խաչատուրին տէր Ըսթեփանի դուստրն Հագիլէ լայպըլ 1 վրան կարաց բօնդիչքանէ սդրուց և դրկըտույիդ ալ արիլէ թէ իրեն դուստրը չի քալուցիլ անոր սէպն գտան որ տայ ճուրում 480 պն.
- 16<sup>ա</sup>։ Ա. Լուսիկին Ո. Հ. Ա. Ամիրային ընկերն քալուցիլէ մանճըդին վրայ գուդիչ կիլապտոնով խարն տվաւ ճուրում 8.—
- 17<sup>ա</sup>։ Ա. Խնկանոսին Ո. Հ. Ա. Հանգոյի ընկերն կիլապտոնով նաշխաց ձէրնոց քալուցիլէ տվաւ ճուրում 2.38
- 18<sup>ա</sup>։ Ա. Խազարենց մօտէն խըրկած է նասիպ Հարսինը զորնոր ընդէմէ արգելմունքինէ, գտան որ տայ ճուրում 2.38
- 19<sup>ա</sup>։ Ա. Խնկանոսենց Ո. Հ. Հանգոյեանց մօտէն

1. Գերմ. բառ է, կը նշանակէ ներքնակ:  
 2. Ձգեստեղէնի մաս մը պիտ, որ ըլլայ:

Խըրկած է նասիպ Ա. Լուսիկին թորսեանց գտան որ սայ ճուրում	2.38
20 <sup>ա</sup> . Ա. Խազարին որդին հագիլէ պէրնըվար կայդանը կիրապտոնէ միայն գարձուցաց էղիլէ, տվաւ ճուրում	2.38
21. Լուսիկ Բաղրուպանի էլ գիղէ գըտակ հագիլէ որ գըտկին վրայ եղիլէյ նաշխաց կիրապտոնով տվաւ ճուրում	2.38

Pro Memoria  
 Տըվաւ դայս correction pro  
 futura . . . Memoria ad  
 Archivum Պատուելի Աղ. Ամիրան  
 Տանիւեան.

501

Այս — քաղբիս դիւանին մէջ առանձին գտնուած — անթուական թուղթը, անշուշտ պատասխան կամ արձագանք մըն է 1751 ին օրէնսդրութեան, որ տրուած է, ինչպէս ստորագրութենէն յայտնաւ պէս կը տեսնենք, այն ատեն, դիւանին, առ ի յիշատակ ապագայից. ցուցընելու համար, որ օրէնքը՝ օրէնք է, ոչ միայն թղթի վրայ, այլ և ի գործնականս:

Ա. ՓԻՓԱՍ

## ՍԱՍ ՅՕՐԵՂԲՕՐ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ

(Շարունակութիւն և վերջ. Տես յ'էջ 312)

Հեռագիրք, Հեռաձայնք և Թղթատունք:

1885 ին՝ Միացեալ Նահանգաց հեռագրական թելերուն երկայնութիւնն էր 75,686 մղոն. բովանդակ այս երկայնութեան վրայ 2250 պաշտօնատուն ունէր. 1880 ին՝ հեռագրական գծերուն երկայնութիւնն էր 85,645 մղոն, իսկ թելերուն՝ 232, 834 մղոն, պաշտօնատունը՝ 9077. 1884 ին գծերուն երկայնութիւնը՝ 145,037 մղոն. թելերուն՝ 450,571. իսկ պաշտօնատունը՝ 13,761. Նոյն տարւոյն մէջ ամբողջ աշխարհիս՝ Միացեալ Նահանգաց ալ մէկտեղ, հեռագրական գծերուն երկայնութիւնն էր գրեթէ 600,000 մղոն.